

ԿԱՆԹԵՂ

Երբ շուրջող ամբողջ հոգեկան աւերակ է ու աղէտ,
Եւ մարդոց նենգ բըրտութեան հովերն անվերջ կը փըչեմ.
Դուն զոհած ես սիրելին արդարութեան մեծ սիրոյն,
Եւ մըտքիդ մէջ կը սուրան գաղափարներ վըշտակեաց,

Աշխարհ կարծես կը սահի քայլերուդ տակ եւ սըրտիդ,
Եւ անկարոդ է գինին ազատել քեզ հոգերէդ,
Չանձրոյթն է լոկ՝ սենեակիդ հաստարիմ այցելուն,
Օրերուդ հաստ մութին մէջ, կը հանդիպիս յանկարծ դուն

Այն հոգիին վերամբարձ, որ պըլպըլուն կանթեղին
Նըման առջև քու եսին կը կախուի լոյս հեզութեամբ:
Գեղեցիկ չէ բայց ունի, պարին մէջ իր ձեւերուն

Շընորհք մ'անգութ խըռովիչ եւ շարժումները կոյսի:
Դուն կը սկսիս նըմանիլ, կէս գիշերուայ խորհուրդով
Եկեղեցոյ՝ որ լոյսն իր նորք կանթեղէն այս կ'առնէ:

ԱՆԵԼ